

# ԵՍԱՄԱՆ

## ՊՐՏՎԵԼ ԳԻՏԵԼԵՑ

ՀԵտոր 6

ՀՈՒԱՄԲԵՐ 1. 1845.

Թիվ 64



Փանոսի գուլբուկ :

Կյապէս կանուանեն (Սմանեանք) Հերաց պօլոյ հւաչաւոր աւերակները : Աս վաղբմբ քաղաքը՝ Փախազիայի խիստ եւ ըսելի քաղքներուն մէկն էր, Վաւողիկէն էն երկու փարսախ հետու : Յոյն մատենազիւները և մանաւանդ Վարաբոն, Հերաց բառօլոյ հանքային ջրերուն աղքիւրները կը յիշատակեն : Խըր որ ջուրը կըվագէ, կը բային նիւթեր կըբերէ իր հետը, որոնք ջուրին տակը կընատին, ու քիչ քիչ թանձրալով՝ սպիտակ ու ծակծակ բար մը կըդանան : Աւասիկ հոս զրուած պատկե-

լը՝ ջրոյն հսկայաձև գործողութիւնը կը ցուցընէ որ այնքան դարերէ հիտէ ձևաց ցուցերէ : Խըր որ ճամբորդը Հերապօլիս քաղքին կըմօտիկնոյ անանկ կըթուի իրեն որ սառերու մեծ կարկաջասահանք՝ կըտեսնէ իր առջեր . կարծես թէ ջուրի ահազին զանգուած մըն է ան, որ բարձր տեղացը վար իջնալու ատենը՝ մէկնիմէկ սառեր կամ քար կտրերէ : Աս քալացմունքին տարօքինակ մեծութիւնն է որ մեծ զարմանք կուտայ ճամբորդներուն . եթէ ոչ առ տեսակ

բնական երեսյթները հագուագիւտ բաներ չեն, ուրիշտեղուանք ալ կրգտնուին: Կը ընամք ըսել նաև, որ կրային նիւթ բերող որչափ աղքիւլներ որ կան, անոնց ջրերուն տակը կրտսենուի միշտ առ քարացած դիրա թը, թէև քիչ ըլլայ ան: և ասանկ աղքիւր ներ խիստ շատ կրգտնուին: Եւ աս տեսակ ջուրը որչափ որ քիչ ըլլայ, բաւական է ասանկ երեսյթ մը ձեւացունելու: քանզի թէ պէտև քիչ է ամեն օրուան բերած կրային նիւթը, բայց շատ տարիներ ու դարեր ան ընդհատ շարունակելով՝ դիրաը մէկպէկու վրայ կրգիզուի կրթանձրանայ, և վերջապէս մէծամեծ ժայռեր կրծեացընէ: Ենուն հետեւ երբոր ջրոյն ընթացքը դիպուածով մը իր տեղը փոխէ, գործողութիւն ալ կրփոխաղըուի, ու ջուրը կրսկըսի ան առջի ժայռին քովը մէկ ուրիշ ժայռ մը ձեւացունել: Ես կերպով եղած է ան ահազին քարացմունքը որ մեր պատկերին մէջը կրտեսնուի: Հասարակօրէն կրսուի թէ ջուրին շարունակ, կաթիները ժամանակէ մը ետև ապաւածը կրփորին. նմանապէս հանքաբանը կրնայ ըսել որ ջուրին կաթիլը ժամանակէ մը ետև ապաւած մը կրծեացընէ:

Խորհրդական Են Եւանք:

Գլուխ Ճա

Աստուածային արդարութեան արժանաւոր պարագը՝ Որդին մէզի համար վճարեց:

Եւ արդ Տէր, մի մերժեր քու օծեալիդ ելուսը որ մինչեւ մահուան հնազանդեցաւ, և ան ալ խաչին մահուանը. այլ իր մարմարին վրայ ընդունած վէրքերուն սպիները հանապաղ քու ազքերուդ առջին ըլլան, որպէս վե միշտ յիշատակին թէ մարդոց մեղքերուն համար ինչպէս կատարեալ հատուցում մը ասիր իր ձեւքին: Ավ Տէր, երբոք մեր անօրէնութիւնները կրշեաբը զնելու ըլլաս, քու անմեղ և սիրելի որդույթ մեղք համար կրած տաւապանքները թարիչածէ կշիռքին միւս կողմը զնել, և ասոնք անշուշտ աւելի ծանր պիտի կրշաւեն: Եւ մեր ամբարշտութիւնը թէև ծանրացունէ մեղ ու անտանելու բեռ մը ըլլայ ըստ ինքեան նկատելով, սակայն իր

չարշարանքներուն արժանաւորութիւնը աւելի էն ու զօրաւորացոյն քու բազմաւատ ողորմութիւնդ մեր վրայ ձգելու, քան թէ մեր յանցանքներուն սաստկութիւնը քու բարկութիւնդ շարժելու: Ա ասն որո՞յ ի խորոց սրտից գոհանամ գքէն՝ ով չայր երկնաւոր. և արժան է որ ամեն լեզու միաբանի քու անպատմն լի բարերարութեանդ փառաբանութիւնը հուշակելու՝ որ քու միածին և սիրելի Արդիդ չխնայեցիր, այլ մեր ամէնուս համար զանիկայ մատնեցիր: Մատնեցիր զինքը ամէնացաւալի և նախատելից մահուան, որպէս զի մենք այսպիսի զօրաւոր փառաբանի մը երկնային ատեանին մէջ այսպիսի գորովագութ բարեկամի մը ձեւքովը բարեբաստիկ ըլլամք, յաջողութեամբ մեր դատը քու առջեկ հանելու:

Գլուխ Ճա

Որդիին չարշարանքներուն համար իրեն արժանաւոր մեր սէրը:

Քայլ ու ամենազօր և ամենաբարեկար հիսուս, ի՞նչուղիս կրնամ արժանաւոր գոհութիւն մատուցանել քեզի, կամ քու սքանչելի խոնարհութեանդ փոխարէն ի՞նչ հատուցում կրնամ ընել քեզի: Երդարեի՞նչուղիս կարելի է որ ինձի պէս հողը և մոխիրը, քու արարածներուդ ամենէն նուատը և անարժանը կարող ըլլայ վոխտին մը տալ քեզի որ համեմատի քու անչափելի սիրոյդ հրաշալի առաւելութեանը, որ մինչեւ անգամ արժանաւորակէս միտք առնելու բաւականութիւն չունիմ: Իմ օգտիս և իմ փրկութեան համար ի՞նչ հնար էր ընել և ի՞նչ հնար էր մտածել որ զունչաձեցար ընել ինձի համար: Վու ոտքիդ գարշապարէն մինչեւ գլխուղ դագաթը չարշարանաց և տրտութեան մէջ թաղեցիլ զքեղ, որ զիս համես ու բոլորովին ազատես խորունկ ջուրերէն, երբոք թշուառութեան ալեքները և մըրթիները զիս ծածկեր էին և մինչեւ իմ հողելոյս ժամաներ էին: Վու կեանքդ պատուական համարեցին պէտի, այլ քու անձդ մահուան մատնեցիր իմ պատժապարտ կեանքս փրկելու, որուն վրայ իշխանութիւն ստացեր էր մա-

Հը մեղքին ձեռքովլը : Վ.յսպէս երկու կերպ  
պարտաւորութեամբ զիս քեզի կապակցե-  
ցիր : Եւ հիմա ես քու պարտականդ եմ՝  
թէ ան կեանքին համար որ ինծի շնորհե-  
ցիր, և թէ անոր համար որ իմ պատճա-  
ռովս մահուան մասնի ցիր : Եւ որովհետեւ  
իմ կեանքս երկու անգամ ինծի շնորհեցիր  
նախ ստեղծելով և ապա փրկելով, ի՞նչ զիտէս  
կլնամ ևս լաւագոյն հասուցում մը ընել  
քեզի, բան եթէ բոլորովին քեզի ուխու-  
լով ան նոյն բանը որ քեզի ընդունեցի :  
Ուստի իմ պարտքիս ան մասին համար որ  
իմ կեանքիս կրվելաբերի, ունիմ բան մը  
թէպէտ և բիչ իբրև վճարք քեզի մասու-  
ցանելու . բայց քու կիանքիդ համար որ  
այնչափ պատուական է՝ և դեռ այնչափ  
սաստկութեամբ վշտացու իմ պատճառո-  
վըս, անկարող կրխոսուովանիմ իմ անձս,  
և զիտեմ թէ բովանդակ ազգ մարդկան կա-  
րող չէ հասուցում մը ընել քեզի : Օ.ի  
թէպէտ երկնի և երկի և անոնց բոլոր  
փառքերուն և հարսութիւններուն տէր  
ըլլայի, բայց անանկով ալ պիտի չկարո-  
ղանայի ամեննեին մէկ հասուցում մը ընել  
քեզի որ իմ պարտքիս մեծութեանը համե-  
մատէր : Եւ մանաւանդ ան քիչն ալ որ  
պարտական եմ և որ յարմարութիւն ունիմ  
ընելու, առանց քեզի չիմ կրնար ընել . և  
թէ որ երբէք բան մը տամ քեզի, անոր  
համար է որ դուն ինծի կարողութիւն կը  
շնորհես զանիկայ տալու : Դուն բարեհա-  
ճեցար ինդընէ և իրաւամբ իսկ՝ որ  
իմ բոլոր սրտովն և իմ բոլոր մտօքս և  
բոլոր կարողութիւնովս քեզ սիրեմ . որ  
դուն ինծի ինչափս օրինակ տուիր նէ՝ այն-  
պէս քու շատիղիդ մէջ քալիմ : Եւ կրնամ՝  
արդեօք պարտաւոր չհամարիլ զիս քեզի  
համար ապրելու, որ հաճեցար ինծի հա-  
մար ոչ միայն ապրիլ այլ և մեւնիլ : Ո՛չ,  
ոչ, ամենաքաղցր Տէր, կրծանչնամ իմ  
պարտաւորութիւնս ինչպէս որ արժան է,  
բայց միանգամայն կըճանչնամ թէ աս պար-  
տաւորութիւնը ոչ երբէք կրնայ կասար-  
ուիլ առանց քու շնորհեիդ օդնականու-  
թեանը : Ուրեմն առաջնորդէ ինծի որ քու  
ետեւէդ երթամ, միացուլ իմ սիրաս քեզի  
որ քու անունդ սիրեմ . և իմ հոգիս հաս-  
տաւութեամբ թող յարի իր Տէրոջը :

վասն զի ես ինքնիրենս բաւական չեմ բան  
մը խորհելու կամ ընելու որպէս թէ ինծմէ,  
այլ իմ ամէն բաւականութիւնս քեզմէ է,  
Տէր իմ և Ասուած իմ :

ԱՌԵՎ ՀԵՐԱԿԵԼ ԽՎԱՐ :

Եւս Ասուածոյ գառը որ աշխարհի մաքը կը վեցունէ :

Յօհ. ա. 29 :

**Յօհաննէս** միայն մէկ միջոց մը կըդնէ հսա-  
մեղքը վերցունելու համար : Գիտեմք  
որ աշխարհի սկիզբէն՝ ի վեր մարդիկ երենց  
յատուկ խոճմտսնքէն խայթուած, շատ  
աշխատեցան որ իրենց թողութիւնը ձեռք  
բերելու միջոցներ գտնեն : Երկից յաւած  
եկած են ան զանազան տեսակ մաքրութիւն-  
ները որոնցմով խաբուեցան մարդիկ, կար-  
ծելով թէ աս բաները կարող են Ասուածոյ  
բարկութիւնը զագրեցունէլ : Յիբաւի ան  
ամէն սնուուի արարողութիւնները՝ որն որ  
մարդիկ հնարեր էին զԱսուած հաշտե-  
ցունելու համար, սուրբ սկզբնաւորութիւնն  
մը ունեցան, թի որովհետեւ Ասուած հը-  
րամայեր էր զահեր մատուցանելու, որ կա-  
րենան մարդիկ անոնցմով առ Քրիստոս  
գիմել . բայց հետղիւտէ ան աստիճանի  
հասաւ բանը որ՝ մարդիկ հաղարձաւոր տե-  
սակ նոր և անվայել միջոցներ հնարե-  
ցին, Ասուածոյ հետ հաշուուելու համար :  
Ա ասուորոյ Յօհաննէս միայն առ Քրիստոս  
կըդարձունէ զեղու, և կըցուցընէ մեզի թէ  
Ասուած Յիսուս Քրիստոսի բարերարու-  
թեամբը միայն քաւիչ կըլլայ մեզի . որով-  
հետեւ Յիսուս Քրիստոս է միայն մեղքերը  
վերցունողը : Ուրեմն մեղաւոլներուն ալու-  
րիշ ապաստանարան մը չժողուր ան՝ Ք.ը-  
րիստոսի ապաւինելին զատ . և ասով բը-  
նածնի կընէ մարդիկներէն հնարուած բո-  
լոր վճարումները, անոնց ամէն կելալ մաք-  
րութիւնները, և անոնց բովանդակ փրկա-  
գործութիւնները . ինչպէս և յիբաւի ամ-  
բարշտութեամբ լցուած բաներ են ասոնք,  
սատանային խորամանկութիւններովը : Տը-  
նարուած :

Աս ՀԵՐԱԿԵԼ բառը կրնամք երկու կերպ  
մեկնէլ . ըսելով թէ, նախ՝ Քրիստոս իր  
վրան առաւ ան ծանր բեռը որ մեզի կըճրի-  
շէր ինչպէս որ գրուած է, ա Պէտք . թ.  
24, թէ ամեր մեղքերը իր մարմինովը խա-

չափայտին վրայ վերցուց՝ և Եսայի կըսէ, ծէ, 5. «մեր խաղաղութեան պատիմը անոր տրուեցաւ». կամ թէ՝ «անիկայ կըջնջէ մեր մեղքերը»; բայց որովհետեւ աս վերջինը առջինէն կախեալ է, թէ մէկը և թէ մէկուր յօժարակամ կըդունիմ ես. դժէ քրիստոս մեր մեղքերը կրելով կըջնջէ և կըվերցնէ զանօնք:

Ապա ուրեմն, թէպէտ և մեղքը միշտ ճշմարիտ հաւատացելոց բնութեանը կից է, այսու ամենայնիւ ոչինչ մըն է ան Առառածուցյ դատաստանին առջեւը, վասն զի՞ Քրիստոսի շնորհքովը ջնջուած ըլլալով տակնեին իրենցը ըսեպուիր: Եւ շատ հաճելի է ինձի Ուկերերանին ասոր վրայով տուած ծանօթութիւնը, դժէ կը լուսուած բայցով ներկայ ժամանակ զբուած, շարունակ գործութեան մը կըցուցուի. բանզի բաւութիւնը և վճարումը որ Քրիստոս միանդամ ըլլաւ, միշտ իր գրութիւնը կը պահէ: Դարձեալ հօհաննէս շորվեցուներ միայն որ մեղքը լուսուած է, բայց միանդանին կըցուցընէ մեղք ան վերցուելուն միջնոցը դժէ Քրիստոս իր մահուան շնորհքովը իր Հայրը բաւիչ և բարերար ըլլաւ մեղք. քանզի այսպէս կիմացունէ ան ժաման բառովը: Դիտնանը ուրեմն թէ ան ատենը հաշտած եմք Աստուծոյ հետ Քրիստոսի շնորհքովը, երբ որ շխտակ անոր մահուանը կը լիմեմք, ու երբ որ հաստատ զիտեմք. թէ խաջուած Յիսուսը մի միայն պատարադ է վճարման, որով կը ջնջուի բոլոր մեր անօրինութիւնները և բովանդակ դատապարտութիւնը որուն որ արժանաւոր եղած էմք:

## Առաջնորդ:

Ու որ խելացի մարդ մը ընտիր մատենադիր մը կարգայ մեծ ուշադրութեամբ, շատ բան կը շահի անկեց, ու առանց զգալու կըսկսի ան մատենագրին ոճցն հետևել, թէպէտեւ քիչ մը ատեն անցնելուն ետքը՝ իր կարգացած դրբին ոչ մէկ բառը և ոչ իսկ ինչ նիւթի վրայ գրուած ըլլալ յիշէ: Գրքերը նոյն ոճը կուտան մեր մաքին և մեր խորհելու եղանակին, ինչ որ բարի կամ չար ընկերները՝ մեր վարմունքին և կենակցութեանը կուտան, առանց բերնաւորելու մեր միտքը, և առանց զգալի ընելու ան փոփոխութիւնները որ մէնք կունենամք:

«Բայտուակ գործին մը ծէր ըլլալու իրար իւ:

Եսիկայ (Անդրեաս) պինտ առաջ իր Արման եղբայրը՝ Կրտոնէ և կըսէ անոր. Սեսիան գտանք, որ Քրիստոս կը թարգմանուի. և տարաւ զանիկայ Յիսուսին քովը, . . . . : Յօհ. ա. 41, 42:

Աւետարանչին դիտաւորութիւնը՝ մինչեւ աս գլուխին վերջը ան է որ՝ իմացընէ մեղք թէ ինչպէս քիչ քիչ աշակերտներ կըբեր ուեկին Քրիստոսի. կը հու տեղ Պետրոսին վրայով կըսկսի. ետքը Փիլիպպոսի և Կաթոնացէլի վրայով: Բայց ան խօսքը՝ թէ Ենդրէաս անմիջապէս իր եղբայրը Քրիստոսի տարաւ, յայտ յանդիման կըցուցընէ. մեղք հաւատքին բնութիւնը, որ երբէք չգտնէր ներքին լուսը՝ որ ըլլայ թէ մարի անիկայ. հասկա աս զին ան զին ալ անոր Ճառագայթը կըտարածէ: Հազիւ թէ Ենդրէաս անոր մէկ կայծը ունի, բայց անով իսկոյն իր եղբայրը կըլուսաւորէ: Ունդը ուրեմն մեր ծուլութեանը, թէ որ շատ աւելութիւն կը լուսաւորուած ըլլալով՝ կրցած նուս չեմիք աշխատիր որ ուրիշներն ալ ան նոյն շնորհացը մասնակից ըլլան: Դարձեալ երկու բան կըտեսնեմք Ենդրէասին վրայ, որն որ Եսայի (գլ. թ. 3), Կատուծոյ որդիներէն կըպահանջնէ. դժէ թէ ամող իւլաքանչիւր ոք իր ընկերին ձեռոքէն բրունէ: և թէ ըսէ անոր. «Եկուր ելլենք Տէրոջը լուսը, որ անիկայ պիտի սորվեցընէ մեղք»: Եյսպէս Ենդրէաս ձեռոքը իր եղօր երկնցուց, և միտքը ան էր որ անիկայ աշակերտ ըլլայ իր հեալ Յիսուս Քրիստոսի պարոցին մէջ:

Ասկից զատ՝ պէտք է որ ուշագրութիւնընեմք Կատուծոյ խորհուրդին. քանզի կամ յաւ որ Պետրոս (որ շատ աւելի հաշակաւոր պիտի ըլլար քան որչափի Ենդրէաս), ասոր միջոցովը և քարոզութեամբը գՔրիստոս ձանչնայ, որպէս զի ոչ ոք մեղմէ որչափի որ պատուական և հոչակաւոր ըլլայ. չորհամարհէ վարժուիլ անանկ մէկէ մը որ իրմէն շատ ստորին է. քանզի ան որ մէկը արհամալիչնելով ըլլայ Քրիստոսի զալու, սաստիկ պիտի պատժուի, այնքան խոժուութիւն և կամակորութիւն, մանաւանդ թէ հըպարտութիւն ունենալուն համար:

Առաջնորդ:



Ռառվեր:

Հիւսիսային երկիրներուն մէջ սպազութիւն է որ նյումբեր ամիսը մտնելնուն պէս, երկրագործը և վաճառականը բաշխը կըհանեն իր պահուած տեղէն. քաղաքները բնակող հարուստները իրենց կառքը՝ սահելու հողաթափներուն վրայ գլունել կուտան. անանկ որ փողոցները և բանուկ ճամբաններուն վրայ՝ ալ ուրիշ բան չունենաւիր բալխիրէն զատ, որ արագութեամբ կըսահի կերթայ ձիւնին վրայէն, և անոր լուած աշխոյժ ձիւրուն բոժոժաւոր վզնոյին, ձայնը հետուանց կըլսուի: Վորվեկիայի, Առեղի և Առուսիոյ հիւսիսային գաւառներուն մէջ ձմեռը շատ աւելի ճամբորդութիւն կընեն քան թէ ամսութ: Քանզի բոլոր երկրագործները, վաճառականները և գործ ունեցող մորդիկները ձմեռուն մէջ միշտ պարագ ժամանակ կունենան, և բալխիրի միջոցովը աւելի շուտով կընեն իրենց ճամբորդութիւնը: Վասնի ու գորեն աւելի բարձր է աւելի լայն, որն ու պաշար կըսահի ան լուսատարած ձիւներու զաշտերէն, ձմեռնային մութ զիշերներուն մէջը: Վասնեները ուրիշ տեսակ բալխիր մըն ալ ունին քիչ մը աւելի բարձր և աւելի լայն, որն ու պաշար կըսահի կըդործածէն: Վասնի մէշ շատերը ձմեռուն մէջ ստէպ ճամբորդութիւն կընեն Առեղին՝ Վորվեկիա, կարսագ իւղ բեռցնելով իրենց հետը, նաև մօրթէր և ուրիշ վաճառքներ:

Եալխիներուն մէջ ամենէն անշուք ու հասարակը՝ Լաբոնացւոց բալխիրն է, որ պարզ օրոցի մը կընմանի, մոլթով ծածկուած: Ճամբորդը ասոր մէջ գրեթէ երեխայի մը պէս խանձարբով կըպատեն, և զէշ սանձ մը կուտան անոր ձեռքը իր եղնիկները կառավարելու համար: Վհատ առ կերպով կանցնի ան՝ Վորվեկիայի լիոներէն և լայնատարած ձիւներու զաշտերէն, ձմեռնային մութ զիշերներուն մէջը: Վասնեները ուրիշ տեսակ բալխիր մըն ալ ունին քիչ մը աւելի բարձր և աւելի լայն, որն ու պաշար կըսահի կըդործածէն: Վասնի մէշ շատերը ձմեռուն մէջ ստէպ ճամբորդութիւն կընեն Առեղին՝ Վորվեկիա, կարսագ իւղ բեռցնելով իրենց հետը, նաև մօրթէր և ուրիշ վաճառքներ:

Ուռուաց և Առեղիացւոց զիւղականներուն բալխիրը լայն է և հանգիստ: սովորաբար ուժեղ ձի մը կըլծէն անոր, և երբեմն երկու ձի: Հարուստ մարդոց բալխիրը շատ զեղեցիկ և վայելուց շէնք մը ունի, կարապի, դլբինի կամ առասպեշեալ կինշանի մը ձեռօվը: Վրան մուշտա-

կով ծածկած է, իսկ ներսի կողմը արջու  
լայն մորթերով պատաժ . կառավարը որ  
կառավաջնորդէ կըտանի զանիկայ մուշտակ  
մը կըհագնի, և ձիերը գեղեցիկ զարդա-  
րուն են :

Ալորիանոս Արարակինելի\* Եղբայրուս :

Ես որ իր անձը նսդի համար կըկրանցունէ,  
պիտի գանէ անիկայ, Մատթ. Ֆ. 39:

**Յ**ամին 232, ժանտախտը քիչ քիչ տա-  
րածուեցաւ Հռովմայեցւոց տէրութեան  
բոլոր գաւառներուն մէջ . ասկից զատ ե-  
րաշտութիւն և սովոր մըն ալ վրայ հաստաւ .  
ու աս պատիժները ինչպէս որ սովորաբար  
կըպատահէր, ժողովրդեան կատաղութիւնը  
բորբոքեցին քրիստոնեից դէմ : Գաղոս  
կայսրը հրովարտակ մը հանեց, որով տէ-  
րութեան բոլոր հալատակներուն կըհրամա-  
յէր որ աս չալիբներէն աղատելու համար  
զոհ մատուցանեն կուոց : Բայց տեսան որ շատ  
մարդկի կուառուններէն կըհրամանան . և ա-  
սոնք քրիստոնեաներն էին : Ասոր համար  
նորէն հալածանք մը հանեցին, որպէս զի  
կուոց երկրպատութիւն ընտղներուն թիւր  
աւելցընեն, և հաստատուն պահէն հեթա-  
նոսութիւնը որ կործանուելու վրայ էր :

Կիպրիանոս գրեց անմի ջապէս Վ. Փ. Բ. է. է  
եկեղեցիներուն . «Դմ սիրէլ եղայլնելու .  
չըլայ որ ձեզմէ մէկը խոռվի ու վախնայ  
տէմներով որ մեր հօտերը ցիրուցան եղան  
և մեր ժողովները խափանեցան : Օ. է որ  
աս մըրկալից ժամանակիս մէջ ձեզմէ մէկը  
բաժնուած է իր ընկերներէն, թող չլախ-  
նայ երբէք աս վիճակին սովորլի հետևանք-  
ներէն : Վ. մենեն մինակ չէ ան թէպէտու-  
կատարեալ տուանձնութեան մէջ ըլլայ .  
Հիսուս իր քովն է միշտ : Օ. է որ ընոները  
կամ անապատներու մէջ գողեր կամ վայ-  
րէնի գագաններ մեր եղբարցը վրայ կըյար-  
ձակուին, թէ որ անոնք անօթութենէ ,  
ծարութենէ կամ ցուքաէ կըմանին, թէ  
որ փախչէլու ժամանակին ծովէ անցնելով  
մէծամեծ ալիքներուն մէջ կըթաղուին, Հն  
ամէն տեղ կըտեսնէ զանոնք «որ հաւատոյ  
աղէկ պատերազմը կըպատերազմին»:

\* Թառանուզի մօտերը հռաջաւոր քաշաք մըն էր զին ատենը .  
\* Կարբագլու :

Հալածանեքը որ Գալուստի թագաւորու-  
թեանը հետ վերջայեր էր, վերստին սկսաւ  
անոր յաջարդը Ա աղերիանո՞ կայսերական  
գահը նոտելուն պէս : Հալուծիչները փու-  
թացան նախ եկեղեցւոյ հովիւները հետա-  
ցունել երենց հօտերէն . որպէս զի հաւա-  
տայելոց ժողովըները խափանուին . և առ  
բանս գլուխ տարին առանց արիւնչեղու-  
թիւն ընելու : Պատէրինո՞ բդէշնի փոխա-  
նորդը իր ատեանը կանչեց զի վալբիտնոս և  
հարցուց անոր, «Ո՞վ ես զուն? » «Ես քը-  
րիստոնեայ եմ ու եպիսկոպոս, ըստ Ախա-  
րիանոս . «Ես ուրիշ Կոստուած չեմ Ճանչ-  
նար, բայց մի միայն և Ճշմարիտ Կոստուա-  
ծը, երկնից, երկրի և ծովու արարիչը :  
Ե՛տ աս Կոստուածն է որն որ քրիստոնեաց  
ները կըպատեն, երկրպատութիւն կընեն .  
անոր, և գիշեր ցորեկ քեզի համար՝ ամէ-  
նոն համար՝ և կայսեր համար աղօթք կը-  
նեն անոր» : «Դուն ատ սկզբունքներուն  
վրայ հաստած կըմնաս», ըստ քեշնին  
փոխանորդը : — «Են սկզբունքները որ բա-  
րի են և զի Կոստուած Ճանչնալէն առաջ  
կուգան, հնար չէ որ փօխուին»:

Քեշնին փոխանորդը աքտորեց զի Ախա-  
րիանոս, բաելով անոր թէ մահուամբ պիտի  
պատժուին ան ամէն քրիստոնեաները, որոնք  
կըհամարձակին որ և իցէ տեղ մը մէկ տեղ  
ժողովուելու : Հատ չանցաւ սկսան բրո-  
նել եպիսկոպուները, պաշտօնեաները և  
ամէն աստիճանի հաւատացեալները, կնիկ-  
ները և փոքր տղայը անգամ, ու հրովար-  
տակին մէջը գրուած պատիժը տուին ա-  
նոնց : Կիպրիանոս աքտորուած էր Վ. Փ. Բ.  
է. է մէջ . Վ. ու բուպակիս ըստուած մէկ քաղաք  
մը . ան նոյն տեղէն հետեւեալ թուղթը  
գրեց քրիստոնեաներուն, որ հանքերու մ. ջ  
աշխատելու դատապարտուած էին :

«Զեր գդնդակ աշխատութիւններուն  
մէջ յիլաւի ձեր մարմինները անկողիններու  
և բարձերու վրայ չեն հանգստանար, այլ  
Ք. քրիստոսի միտիթարութեամբը և խնդու-  
թեամբը միայն կըհանգչին : Զեր յոդնած  
անդամները ուրիշ մահիճ չունին եթէ ոչ  
գետինը միայն . այսու ամենայնիւ Ք. քրիս-  
տոսի չարչարանքներուն մասնակից ըլլայը  
պէտք չէ որ պատիժ մը սեպուի, վասն զի  
թէ որ արտաքին մարդը աղտեղութիւննե-

բոլ ծածկուել է, ներքին մարդը մտքուր է; Վասուծոյ հոգւովը : Օք որ ձեր մալմին ները մնուցանելու համար առաջ կերպ չունիք, զիտէք որ “չէ թէ հացով միայն մարդ կապլի” . հապա ան բոլոր խօսքերով որ Վասուծոյ բերնէն կելէ”: Ուստի դէ. 4: Դուք միշտ հանդերձներ չունիք ցուրտէն սպահպանուրէն համար . բայց ան որ զըրիստոս զգեցնեալ է, բաւական հանդերձ ու դարդ ունի: Ուրեմն, սիրելի եղբարք, թէպէտե հիմա չէք կլնար Տէրունական ընթրիքը կատարել, բայց առ բանիս համար բնաւ պէտք չէ որ ձեր հաւատքը խախտի: Քանզի իւխտ գելագանց ընթրիք մըն է ան, որ դուք կը կատարեք հիմա, անզին պատարագ մըն է ան որ Վասուծոյ կը մատուցանէք հիմա, որով հետեւ Ուրբք Գիբքը կրսէ . և Վասուծոյ զըհը կոտրած հողին է, կատրած ու խոնարհ սիրտը՝ ուլ Վասուծած, չես անարգերո՞ւ: Ուստի. ճա. 17: Պաշտօնեանելուն ալասնկ գրեց . “Չեր օրինակին հետևեցան հասարակութեան մեծ մասը՝ որ ձեզի հետ մէկ տեղ՝ Ք. րիստոսի անունը կը խոստառանին, և որ ձեզի հետ մէկ տեղ պիտի յաղթանակին . . . Ա ասն զի յաղթանակ մըն է ձեզի ատ հանքերուն մէջ թափառիլը, այնպիսի մարմնով մը՝ որ յիրաւի շղթաներով բեռնաւորած է, բայց անսանկ սրտով մը որ իր փառաւոր ազատութիւնը կը զգայ: Ա ասն զի յաղթանակ մըն է գիտնալը՝ որ Ք. րիստոս ձեր հետն է, և որ ուրախ կը լոյ իր ծառաներուն համբերութեանը, ուրոնք իր շաւիզները կոխելով առաջ կերթան դէսլի իր յաւիտենական թագաւորութիւնը”:

Պէտք էք որ հասկընար կայսրը թէ իր ամեն անգութ խստութիւնները բնաւ կարող չէին իր նպատակին հասցընելու զինքը: Ա ասն զի հովիւները իրենց հօտերուն վրայ շարունակ թղթակցութեամբ, այնպիսի մեծ ազգեցութիւն մը ունէին որ կարծես թէ բաժնուած չէին անոնցմէ . մանաւանդ թէ ան կապերը որ եկեղեցիները իրենց հողերը առաջնորդներուն հետ կը միաւորէին, աւելի հաստատութեամբ կը ալնդէին աքսորանաց մէջ: Կաև անոնց ամէն մէկը իր աքսորուած տեղը մէկ նոր ըն-

կերութիւն մը կըհաստատէր . և ասանկ երջանկութեամբ Վասուծոյ խանին առաջ ջին սերմունքը ցանեցին շատ տեղուանք, ուր որ արդարութեան արեւուն մէկ ճառագայթը անդամ գեւ ծագած չէր: Վասոր համար էք որ Դիմոնէսիս եպիսկոպոսը Ք. քարի աքսորուած լիբիայի մէջ, աս խօսքերը գրեց . “Կախ հալածեցին և քարկոծիցին զմել, բայց ետքը շատ հեթանունը մէկ զի թղողուցին իրենց կուռքերը ու Յիսուս Ք. րիստոսի գարձան: Եւ որպէս թէ Վասուծուած հոն տարած էք մեզի միայն Վասուծարանը քալողիլու համար, հետացուց մեզի անկէց մեր պաշտօնը գլուխ տարած նուռ պէս”: Վաստենը կայսրը աւելի ազգու և աւելի խխտ միջոցներ բանեցուց Ք. րիստոնէկան կրօնը բնութինջ ընելու համար: Հրամայեց որ բոլոր եպիսկոպուները, ծերունիները և սարկաւագները սրով սպաննուն: Կիպրիանոս ալ իր աքսորէն ետ կանչուեցաւ որ աս անգութ հրամանին համեմատ անոր դատաստանը կտրուի: Ուստի նախ կարթագինէի մօտ գեղի մը մէջ բնակեցաւ . բայց լսելով որ նղնէրը Ուտիկէ տանելու են, ուր որ ան միջոցին բըգեշնի փոխանորդը կը բնակէր, և նոյն աւենը իր բարեկամները շատ աղաջելով որ հեռանայ փախչի, անոնց թախանձանացը դէմ չկեցաւ փախչաւ, ան մոռքը որ յիշեալ ասենակալը կարթագինէ դառնայ նէինքն ալ հոն երթայ և իր անձը հոն տեղ նահատակէ:

Եւ ահա անոր վերջին նամակը որ իր հօտին գրեց իր տուանձնացած տեղէն: “Այս համոզուեցայ հոս տեղը ասւանձնանալու, վասն զի պէտք է որ հոգեսոր հօվիւր մը խստովանի զէնիսի ան նոյն տեղը որ իր հօտին անգութ խստութիւնները շատ աղաջելով որ հօտին կը գտնուի . որպէս զի բովանդակ եկեղեցին փառաւորուի իր աւաջնորդին հաւատարիմ մնալովը: Ուրեմն ես հոս կը պասեմ բգեշնի փոխանորդին կարթագինէ դառնալուն, որ իմանամ անկից թէ ինչ հրաման ըրեր է կայսրը եպիսկոպուներուն և աշխարհուկաններուն համար . և ըստմ նորն որ Տէրը տուն տայ ինծի ան ժաման: Խակ գուը, սիրելի եղբարք, մնացէք խաղաղութեամբ, քանզի Տէրոջը կամբը ասիկայ է”:

Աս հաւատարիմ՝ վկային ազատութեան ժամը մերձենալու վրայ էր : Երբ որ բռնեցին զանիկայ ու բգեշի փօխանորդին առջեր տարին, անմիջապէս իր մահուան վրա ժիւը լսեց . և ան նոյն վայրկեանին աղաղակեց բարձրածային . “Ճառ Տէրոջը անունը օրհնեալ ըլլայ” : Ասիկայ եղաւ իր վերջին խօսքը :

Հին Պատրիիներուն առնչութեանները .  
**Պ**լուկոպիս պատմի ըլլ կըսէ թէ, «Պարսիկները զարմանալի միջոց մը կըբանեցունէին որ պատերազմի մէջ իրենց կորսընցուցած զինուորներուն թիւը գիտնան : Երբոր բանակը կըպատրաստեր որ պատերազմի երթայ, թագաւորը իր աթուը կընատէր, սպարապէտն ալ իր քոլը, և կըհրամայէր որ բոլոր գունդերը գան իր առջեւն անցնին : Խրաքանչեւը զինուոր, տնկից անցնելու ատենը նետ մը կըճգէր ան մեծ կողովներէն մէկուն մէջ՝ որ յատուկ աս բանիս համար հօն զրուած էին, ու ետքը կըճածկէին զոնոնք ու տէրութեան կնքովը զգուշութեամբ կըկներէն : Երբոր բանակը ետ կըզառնար, պատերազմը լինալէն ետեւ, զինուորները առջի անգամին պէս վերատին կանցնէին թագաւորին առջեւն ու մէյմէկ նետ կաւնէին . ապա աս պաշտօնիս համար զրուած յատուկ զինուորական պաշտօնատէրները, կողովներուն մէջ մնացած նետերը կըհամըրէին և անոնց թիւը կիմացընէին թագաւորին, որ բանակէն զուրս մնացող՝ սպաննուած, վերաւորուած, գերի կամ փախստական եղած զինուորներուն ճիշդ որչափ ըլլալը կիմանար” :

Ակադիաս Հոյն պատմի ըլլ Հուստինիանոս կոյսէր վարքին մէջ, Պարսից մէկ եղական սոլուութիւնը կըպատմէ, որն որ շատ դարերէն առաջ Երազոսոս ալ յիշատակէր է : «Երբ որ մէկը կըմեւնէր, կըսէ, անոր զիակիը բոլորովին մերի՝ զաշտերուն մէջը կըճգէին որ շուներուն և գիշակէր թռչուններուն կերակուր ըլլայ : Ու որ աս ճգուած. զիակինէրէն մէկը առանց կինդամի մը դպչելու շատ տաեն մնար,

Աներառուէր :

Առանողին ազգականները յուտահատութեան մէջ կիյնային դասւն արաւառուք թափելով. քանից կըհաւտային թէ անոր հոգին իր երկաւոր կինաց մեղքէրը քաւած ըրլուրն համար, սովորի տանջանքները կրելու դասապարտուած է : Խակ թէ որ ասոր հակաւակը պատահէր, մեծ ուրախութիւն կընէին . որովհետեւ կըհաւտոյին թէ յատենական երջանկութեան մէջ է ան, որ իր մարմինը կերպեր լուփեր են, դաշտուածուէն քիչ մը ետքը” :

Նոյն պատմի ըլլ ուրիշ սոլորութիւն մընալ կըյիշէ սովոր աւելի բարբարոսական, որ անշուշտ կըօնական կարծիքէ մը յառաջեկեր է : Երբ որ զինուոր մը անանկ հիւանդութիւնը մը ունենար որ վասնգաւոր կարծուէր, անմիջապէս իր ընկերներէն կըբաժնէին զանիկայ, ու բաց տեղ մը կըթողութիւն, ըիչ մը հաց և ջուր միայն պաշար տալով անոր, նաև մէկ գաւազան մը՝ որ զինքը պաշտպանէ թէ որ կինայ, վայրէնի գաղաններէն : Դիւրին է իմանալ թէ աստարօրինակ դեղլ որչափ հիւանդներու մահուանը պատճառ եղած է : «Ճեմնուած է երբեմն, կըսէ Վկազիս, որ աս խեղճէրը առողջանալէն ետեւ իրենց տունը զարձեր են, տղեղ ու վատոււծ կերպարանքով մը, Ճիշդ նման անոնց որ բանաստեղծներուն սոլորութիւնն է գծոխքէն հանել և տեսարաններուն վրայ զուցընել : Ամէն մարդ կըփախչի ողորմելի զինուորը երենալուն պէս, որ կարող ըլլայ մէկու մը մօտենալը, մինչեւ որ մողերը չմարբեն զանիկայ” :

### Վատակ:

Օսարտւ մարդ մը աղքարի մը քով նստերէր, և չըր ուղիւր խմել ան ջուրէն որ իր առջեւն կըվաղէր կերթար, քանզի կըյուսար որ քիչ մը առեն անցնելէն ետեւ ալ աւելի աղէկ ջուր մը պիտի գայ : Վաենը անցաւ և “Վհա նոյն ջուրնէ, կըսէ, բայց ես ասկից պիտի չխմեմ”, աղէկ է որ քիչ մընալ սպասեմ” : Ա երջապէս, ըստ ուրուց միշտ նոյն ջուրը կըվաղէր, այնքան սպասեց որ աղքիւրը ցամքեցաւ, ու չկրցաւ ջուր խմել :

Արջափ մարդիկ կային որ աս մարդուն ջուրը պակսելուն պէս իրենց կեանքը պակսեցաւ, գեռզանիկայ գործածելու շակած, ինչպէս որ կուզէին : Եւ որչափ ուրիշ խիստ շատերուն ալ կեանքը վերջացաւ, գեռ չսկսած այնպէս վարել զանիկայ ինչպէս որ պիտի ընէին :

Ո՞նչուս որոշութ և լուծաբանի մէջ :

**Ճ**շմարիտ է ան խօսքը՝ որ կըսեն թէ թիւն է ամենէն զօրաւորը . գամ զի որչափ փոքր և որչափ անվնաս ըլլայ մէկ կենդանի մը , խիստ շատնալրն պէս նախ անհանդ գըտտութիւն կըստահառէ , ետքը վնասակար կըլլայ , և վերջապէս վտանդաւոր . և թէ որ մարդու հնարշ զգանէ զանիկայ ջրն ջելու , հարկ կըլլայ որ իր բնակած տեղը անոր թողու ու փախչի անկից : Հարիւր յիսուն տարի առաջ կըլլայի մէջ միայն մէկ տեսակ մուկ կար և լուսածը , որ երկրագործութեան քիչ վնաս կուտար : Սրիկայ չափաւոր մեծութիւն ունէր , և է զը տարին անդամ մը հինգ վեց ձագ կը ցնէր :

Բայց 1730ին շնդկաստանի և Պարսկաստանի հետ առւուտար ընող նաւելը , Էնդղեայի մէջ նոր տեսակ մուկ մը մոցուցին տաշուած , որ առջինէն մեծ է և խիստ շուտով կածի կըստավնայ . քանիլ ասոր էգը տարին երեք անդամ տաս ւերկուքէն մինչև քսոն ձագ կըսկնի , ու սե տեսակ մուկը ընածինջ կընէ անոր հետ կոռուելով կամ սովէ ստիպելով : 1750ին Գաղղիայի մէջ ալ աս միներէն տարածուեցան : 1766ին գետ Ուռաստան մտած չէին . բայց հիմա հնու ալ խիստ շատցած էն ինչպէս որ Եւրոպայի ուրիշ երկերներուն մէջն ալ . ու այսօրուան օրս սե մուկը հաղուագիւտէ Գաղղիայի մէջ : Եւ որովհետեւ ասոնք մեծ վնաս կուտան ագարատկաց տէրկուուն , անոնց ցորենը և ուրիշ արմը տիքները ուտելով , նմանապէս վասեակները , աղաւնիները և . վասնորոյ խիստ հարկաւոր է որ գիտնան թէ ինչ հնարք քանի ցունելակէտք է աս վնասակար կենդանինէն աղաւնալու համար : Ուստի արձան կըհամարիմք դնել հաս Էնդղեայի մէջ գործածուած սովորական երկու միջոցները , որոնցմով սուկուլի ջարդ մը կուտան անոնց :

Ուկլիքը իր Առաջնին Խնայութեան ըստած զրքին մէջը խորհուրդ կուտայ սովունդ : մը տապէլ աղաւնած կողին մէջ . ետքը երկու տախտակի մէջ տեղը ճնշելով դանիկայ

տապէլ կըցնէլ , տպա մանրել և ցանել մը կանց խոռոչներուն բերանը : Ո՞կները իսկոյն կը արձակութիւն առ որսը լափելու . բայց շատ չերթար սատափէկ ծարաւ մը կունենան : Ո՞կներու որսորդը գիտնալով որ ասանկ պիտի ըլլայ , քիչ խորութիւն ունեցող աման ներով լիցուն ջուր կըդնէ ծակերուն մօտ ուսկից անյագաբար կըխմնն . մկները . անտենը կլած սպունդնին կուտենայ իրենց ստամիքսին մէջ և չարաչար խղպուելով կը սատկին : Բայց կան այնպիսի որսորդներ մկներու , որոնք փոխանակ աս կենդանինն ըը թունաորելու և տանջանք սպանելու , խորամաններութեամբ կըհատցունեն զանոնք : Ո՞կներուն բայցած ծակերուն մօտ զատարկ և քիչ խորութիւն ունեցող տակառ մը կը գնեն , փայտեղէն խուփով մը բերանը գոցելով : Եպա երկու երեք տախտակի խոտորենակի կերպնցընէն տակառին խուփէն գետինը սանկուխի պէս : Քանի մը օր աս խոտորենակի տախտակներուն վրայ ալիւր կըցանէն , ծարպի կտորուանք , կամ ուրիշ աս տեսակ բանէր որ մկներուն ախորժէն է : Ենու հետեւ երբ որ կարծեն թէ ալ կընան խաբուիլ մկները , տակառին խուփը կըփոխնէն , ու անոր անոր մկներն զէսի շրջապատը շատ տեղ ուղիղ գծով կըկտրին . տակառն ալ ջրով կըլեցունեն , մէջ տեղը քար մը զնելով որուն ծայրը ջուրէն զուրս կը մնայ և հաղեւ թէ մէկ մուկ որ կընայ անոր վրայ կայնիլ : Երոնք ընելին ետեւ տախտակներուն ու մագաղաթին վրայ առջև պէտ ուտելիքներ կըցանէն : Գիշելը մկներուն մէջն խիստ որկամուլը ու յանդուզը ով է նէ կըվազէ երթայ դէսի մագաղաթէ խուփը . բայց երբ որ մէջ տեղին կըմօտիկնայ ու իր առջեկ թաթելը կըդնէ հուանիկնինն մէկուն վրայ որ մագաղաթին կեղլունէն դէսպի շրջապատը կտրուած է , մագաղաթինն ան մասը ծանրութեանը չդիմնանով մուկը ջուրին մէջ կիյնայ , կըլուզյ և կերթայ կըկայիի վերոյիշեալ բարին վրայ . բանդի անկից ուրիշ ապաստանալուն մը շունի : Եւ իր բնական աղցումէն դիմունով թէ շատ մեծ վոսնդի մէջ է , ողբալի ձայներ կըհանէ , որն որ իր ընկերները լսելով կըվազէն իւ ետք :

կուգան, ու ամէնքն ալ մէկիկ մէկիկ տակ կառին մէջը կիյնան: Են տաենը սոսկալի կուիր մը կըծաղի ասոնց մէջ քանզի ամէն մէկը կուզէ որ ինքը ելլէ բարին վրայ ու ազատի. վասնորոյ ամէնքն ալ մէկ տեղ ժողովուած մէկզէկ կըհրեն կըխածատեն զարհուրելի ձայներ հանելով: Են միջոցին մօտ տեղուանքը: գտնուած բոլոր մըկները ասոնց ձայնը առնելով հոն կըվազեն, և ամէնքն ալ մէկզէկու ետեէ ան աղետալի տակառին մէջը կըթափին: Ուստի մըկներու որսորդը բազմաթիւ թշնամիներ կը գտնէ հոն խղուուած, և մինակ մէկ հատ մը ողջ մնացած քարին վրայ, որն որ սովորաբար կըպահէ որ անիկայ ուրիշներն ալ ջարդուելու հրապուրէ:

Բայց մկներու ճարտար որսորդը՝ որն որ գաղղիացի հուչակաւոր մատենագիր մը զարմանալի կերպով կընկարազլիէ, Արքաս կոչէլով զանիկայ, աս ակնատները և որոգայթները ամեննեին բանի մը տեղ չըըներ. ու իր փոքրիկ որսորդութիւնը մեծ որսորդութեան մը պէս ընելու կըջանայ. քանզի կուզէ որ կենդանիները իրենց բընական ազգումովը մէկմէկու զէմյարձակին, ու ինքը անոնց կուրը աչքովը տեսնէ, ու անկից իր արհեստին օգուտ մը ըլլայ: Եւ ասոր համար շներով ու աքիառվ սուզրաբար մուկ կորսայ:

Արիս՝ թէսկէտև դաշտային մուկէն շատ մեծ չէ, բայց աներկիւղ կըյարձակի անոր դէմ. և այնքան կըծեծկուի որ անշուշտ ասոնց երկուրին մէկը կըմեռնի: Իր նիշար և զլանաձեւ մարմինը թող կուտայ իրեն որ իր թշնամիներուն խոռոշները մտնէ. իսկ ունեցած կատաղութիւնը որ ընձու՞մը կատաղութենէն վար չնաար, երբէք չդիջանի թէ և շատ մկներ սպաննած ըլլայ. այլ միշտ սպաննելու վրայ է, անօթի չեղած ատենն ալ: Ու որ հաւանոցի մը մէջ մտնէ, բոլոր հաւերը կըսպաննէ, և քիչ մը արիւն լիզելը բաւական կըհամարի իւրեն:

Արքաս իր աքիսները մախաղին մէջը կըպահէ, ու մէկը միայն մկներուն խոռոշին մէջ թող կուտայ: Ենոնց որ աքիսը

չկրնոր համնիւ, իր գարշահոտութեամբը կըհալածէ, որոնք ուրիշ ծակէ մը փախ չելու կաշխատին: Բայց Արքաս առաջուց զիտնալով որ ասանկ պիտի ըլլայ, իր շները պահապան կըդնէ ծակերուն բերունը, և ան մկները որ փախչել կուրեն, ան միջապէս շներուն որս կըլան: Աւրեմն որ սորդին վարպետութիւնը ան է որ մկներուն ճամբաները կապէ, փախչելու տեղուանը գուշակէ, և անոնց առջեւ մէյմէկ վարժուած շնեն զնէ որ մուկ մը չկրնայ փախչել: Շատ անգամ կըպատահէ որ ասնեղ և մթին ճամբաներուն մէջ որս մկները երկար ատեն աշխատելով լով բացացած են յատակներուն և պատերուն մէջը, սոսկալի կուիներ կըլան: Երբեմն մկները քրիսին ետեկի կողմէն կըյարձակին, և ան ատենը աքիսը չկրնալով դառնաւլ ան նեղ ճամբաներուն մէջ, անոնց խածուածքին չդիմանալով կըմեռնի. բայց սովորաբար ալ կըյաղթէ անոնց. և երբեմն խոռոշներէն դուրս կելլէ բոլոր իր թշնամիները սպաննելին ետեւ, որ ատեն շները անգործ կըսպանէն որ իրենք ալ որս մը ձեռք ձրգին: Եթիսներուն մէկը երկար ատեն խոռոշ մուշ մէջ մնաց . իր տէրը կասկածելով անոր ուշանալին կարծեց որ անոր ցաւագին ձայնը կըլսէ. ուստի մէկէն տախտակին մէկը փլցնելով տեսաւ որ կիսամահ եղիւ է ան. քանզի այնքան մկներ սպաննած էր, որ անոնց դիմէրը գոյցեր էին խոռոչը ու օդ բանելուն արգելք կըլային:

Վէշ ընկերութեան մէջ ինչ պիտի շահիս, թէ որ գուն հաւատարիմ մարդ մըն եւ՝ անոնք քու վրադ կըլանդան. թէ որ ասանկ չես՝ ալ աւելի գէշ է քեզի:

Իւելի ալէկ է փափուկ խղճմանք մը ունենալ ու յանդիմանուիլ անկից, քան թէ խաւարամած խղճմանք մը ունենալ ու շողգորթուել անկից:

Օքաւարթ ելլիր, բայց ոչ թեթեամիտ. ճանրաբարոյ, բայց ոչ տրտում:

Երբէք ինքինքն մի դովեր, և ուրիշ մի պարսւեր:

Վատուծ մէ ուրիշ բան մը երբէք չկրնար յացեցունել մարդոյս հոգին:

<sup>1</sup> Պատկան:

<sup>2</sup> Ակնաձիք:

<sup>3</sup> Պատկան:

11-ընթերուն զիմուն:

¶ կեղեցին առջի դարերուն մէջ սովորութիւն մը կար սարբէւրուն վէճութ ըստած, ինչու որ Առուրք Գիլքըն մէջ կընայէին ապագայն իմանալու համար : Վատուածաշունը կըքոնային ըստահման, և սոյզ Նախագուշակութիւն մը կըհամարէին բացուած տեղին առջի խօսքը : Ոմնեք ալ երկնաւաք ազգարարութիւն մը կըհամարէին ան խօսքը որ եկեղեցի մտածատեննին կրյսէին որ կըերգէն :

Սովորաբար Վեհապահնէն վիճակ կըքա-  
նային, երբեմն աւ չին և Կոր կտակարա-  
նէն, զբօրինակ Ապամոսէն, Ծագաւորաց  
գրքէն, Պօղոսի թղթելիէն և Գործք առա-  
քելոցէն, և երբեմն Պատարագամատոյ-  
ցէն :

Երբեմն միայն մէկ գիրք մը վիճակ կը բանային, բայց հասարակաբար շատ զրբեցէն, խորանին վրայ դնելով զանոնք կամ հրաշագործ (կարծուած) սուրբի մը զերեղմանին վրայ :

Երկու օր առաջ կըսկեին ծոմով և ա-  
ղօթքով պատրաստուիլոր Աստուած յայտ-  
նէ իրենց զՃշմարտութիմը : Երբորդ օրը՝  
պատարագէն ետքը Առւրբ Գիրքերը կը-  
բանային ու գալու բաները անոնց մէջը  
կըկարդային :

Գրիգոր Օռուսեցին աս միջոցիս դիմեց  
Երբոր Խօստասդ Օռուսի կոմիը զանիկայ  
սպաննել կորդէք : Գրիգոր շատ վախնաւ  
լով , և Դաւթի Սաղմոսը ձեռքը առնելով  
առջի բացուած տեղը աս տունը կարդայ .  
ԱՅսուով և առանց երկիրսի քալեցուց զա-  
նոնք , երբ որ ծովը իրենց թշնամիները կը  
ծածկէր” : Եւ յիստի Խօստասդ բան մը  
չըրաւ անոր , և քիչ մնաց որ պիտի խըզ-  
գուէր Օռուսէն մեկնելու առենք , ինչու որ  
իր նուր ալէկոծութեան հանդիպելով խոր-  
տակուէցաւ :

Յամին 576, Վերսովէ և Կոնդրան Պողոն  
Ակեպերզի գօրավալները, Խօսւի քաղաք  
քը սուրբ Մարտինոսի մայր էկեղեցւոյ մէջ  
փախեր էին Գիլլպերիկոսի բարկութենէն  
աղատելու համար : Կոնդրան մէկը խրկեց  
գուշակ կնկան մը որ հարցունէ, թէ ար

բոյք ի՞նչ ընել պէտք է որ ազատի, բայց  
գուշակը պատսսխան մը տուած չէր: Խակ  
Մերովի ողբոյ վեճակին ապաւինեցաւ: Իւեւ  
տարանը սուրբ Մարտինոսի գերեզմանին  
վրայ զբաււ, և անոր քովը Աղջմուը և ծառ  
զաւորաց գիշեքը: Բոլը գիշերը ան գի-  
շեզմանին քովը հսկեց ու հետևեալ քանի  
մը օրեւը ծոմով և աղօթքով անցուց, և  
վերջապէս բացաւ Սուրբ Գիշեքերը: Էն  
ատենը ծագաւորաց գրքին մէջ աս տունը  
կարդաց ուր տեղ իր դատապարտութեան  
վճիւը զբուած էր. «Արովիշետև դուք հեւ  
ուսցաք ձեր Տէր Շէր Վատումէն օտար ասու-  
ուածներու համար, անիկայ ձեր թշնամի-  
ներուն ձեւքը տուաւ ձեզ?» Վւետարանը և  
Աղջմուն ալ նմանապէս ձախորդ գուշակու-  
թիւններ ըրած էին: Մերովի հաստատ  
կարծելով իր գլխուն գալիքը, գերեզմանին  
առջեւ ինկաւ և երկար ատեն հոն մնալով  
արտասուք թափեց. ետքը ելաւ ուրիշ եր-  
կիր մը փախաւ, և աս ընելովը բռն ինքը  
իր կորտուհանը պատճառ եղաւ, քանզի հոն  
տեղ իր թշնամիներէն սպանուեցաւ:

Գիլլակերիկոս ալ իր կողմանէ սուրբեւ  
րուն հարցունելու ուրիշ կերպ մը բանե  
ցուց : Աւզեց որ գիտանայ թէ սուրբն Վար-  
տինսոս թող կուտանի տրդեօք որ Կրոնզբանը  
իր եկեղեցին դուրս հանուի : Ծառզթ մը  
զբեց անոր և սարկաւագի մը տուաւ որ  
սուրբին տապանին վրայ զրաւ զանիկայ ,  
քովն ալ մէկ ուրիշ անզիր թուղթ մը պա-  
տասխանը ընդունելու համար , և իրեք օր  
սպասեց . բայց սուրբը բնաւ պատասխան  
մը սուրաւ թագաւորին :

Հերակլ կայսը՝ Պարսից յաղթէլէն  
և տարակուսէլով թէ ուր տեղ ձմերէ  
արդեօք, զոհերով օրհնել տուաւ իր բա-  
նակը և Վետարանէն ուզեց իմանալ աս-  
բանը: Պատասխան տրուեցաւ իրեն, կը-  
սեն պատմի չնելը, որ երթայ Վալանիայի  
մէջ ձմերէ, ու կայսը հնապանդէլով ելաւ.  
Հոն պնաց :

Եւելտոսա՞ սրբոյն Պօղլաի թղթերը և  
Եւետարանը բանալ տուաւ որ սուրբ Վի-  
եանիքը եաիսկոպոս ձեւնագրել տայ:

Սուրբ Հակոբուն վեճակը հետապնդութեան ժամանակէ մնացած սովորութիւն մըն էր .  
քանզի Դուռփնայ վեճակներէն զատ , որ

մէկ օր մը Վնդոսացւոց թագաւորին կապի կը կործանեց, Պրենտառոսի վիճակներէն զատ որ Վիմերս Սուփուկիս անունով մէկը ժայռի մը մէջ գտաւ, Ծոյները և Հառլմայեցիները ևս իրենց Հոմերոսի և Ալիրդիլոսի վիճակները ունեին : Ընդպէս կը կարծուէր որ աս չնաշխարհիկ քերթուածները ամեն բան կը պարունակէին, ինչ որ եղած է, ինչ որ է և ինչ որ պիտի ըլլայ : Համերոսի քանի մը տողերը՝ Սոկրատայ և Պրուդոսի գուշակեցին իրենց մահը. Ալիրդիլոսի ոտանաւորներուն մէկ քանին, Վերիանակին և Վուքրանզը Աևերոսին ծանուցին կոյսերական աթուը նստելին :

Եկեղեցին տհաճութեամբ տեսաւ որ վեճակաց մնապաշտութիւնը բրիստնեութեան մէջ կը մոնէր ու մշտնջենաւորապէս կը հաստատուէր : Սուրբն Օգոստինոս աս բանիս տուածին դէմ գրողներուն մէկը եղաւ, ու այսպէս գրեց Գենեարիսի որ ասոր վրայով խորհուրդ կը հարցունէր իրեն . «Արմեղադրեմ զանոնք որ աւետարանական գրքերուն մէջ ապադայն կարդալ կուղեն :

Վ. Սատուածոյին գրքերը անշուշտ պատգամներ կը պարունակին . բայց աս պատգամները՝ հանդերձեալ կեանքին համար գրուած են, չէ թէ աս աշխարհիս ունայնութեան գործերուն համար»:

Ժաղավներուն շատը աս սովորութիւնը հերքեցին, ինչպէս և Ա աննէսի ժողովը յամին՝ 462, և Օրէանինը՝ 511ին : Ըննակայրոս Վ. Լկուէրի եսլիսկալոսը ժողով մը ըլլաւ 585ին, և ան ժողավնի կանոններուն մէջ արդիլուեցաւ «յունուարի աւածի օրը կովի կամ եղջէրուի կերպարանք մտնելը . Թուփերու, ծաւերու կամ աղքիւրներու ուխտընելը . փայտեղին տոքեր կամ ամբողջ մարդոց պատկերներ շնելը՝ ձանապարհներուն վրան գնելը համար . կախարդնեներու և գուշակներու բան հարցունելը . հմայներուն ու փայտէ կամ հայէ վիճակներուն և կամ ուբաց վիճակներ ըստածնն հաւտալը»:

Վեծին Կարոլոսի ըլլած եկեղեցականաց ժաղովը՝ յամին՝ 789, նմանապէս հերքեց հեթանոսութեան աս մնացորդը :

Բայց սովորութիւնը աւելի հզօր էր քան որչափ Եկեղեցին և Վեծն կարոլոսը . ու

իրենք եպիսկոպոսները չէին չնազանդեր Եկեղեցւոյ հրամանին :

Քանզի, եպիսկոպոս Ճեռնալու ատենը, Վեւտարանը անոր գլխուն վրայ գընելին ետե, որ կը համարակէ թէ իր տիեն օրուան ուսումը և աշխատութիւնը աս գիրքին վրայ պիտի ըլլայ, և որ պարտի պատրաստ ըլլալ ամեն տեղ աւետարանական քարտողութիւնները տարածելու, աս Սուրբ Վատիկանը կը բանային որ գուշակէն թէ ինչ պիտի ընէ իր բահանայապետութեան ժամանակը : Եւ ասիկայ՝ կը համարուէր եպիսկոպոսին կանչառուածուածու հաշնակ : Կը պատմեն թէ անգամ մը աս արարողութեանս մէջ Վեւտարանը բացին, ու աս խօսքը գըտան . «Սուրբ մը սրտէն պիտի անցնի» : Ժաղովուրդը գործութեցաւ աս խօսքը լըսելուն, և նորընծայ եպիսկոպոսը այնպէս սկսաւ դողալ որպէս թէ արդէն կը զգարան սուրբը :

Թէ որ գրքին բացուած երեսը պարապ թուղթ մը ըլլար, շատ ձախորդ գուշակութիւն մը կը համարուէր :

Ալպերտոս՝ Լինէծ քաղաքին եպիսկոպոս օծուելուն, ձեռնազբողարքեալիսկոպոսը բացաւ Վեւտարանը և կարդաց . «Հերովդէս թաղաւորը իր զինուորներէն մէկը խրկեց հրամայելով որ Յօհաննեու զլուխը իրեն բերէ . և զինուորը բանտը մննելով անոր զլուխը կտրեց»:— Եւ դարձաւ արտասուածից աշւըներով նորընծայ եպիսկոպոսին նայեցաւ, ու ըստ . «Ո՛րդեակ իմ, գուն Յատուծոյ ծաւայութեանը կը մտնես . հաստատ կեցիր միշտ արդարութեան ու Յատուծոյ երկիւղին մէջ», ու փորձութեան պատրաստուէ, վասն զի գուն մարտիրոս պիտի ըլլաս»: Եւ յիրաւի Հենրիկոս Օ. Կայսեր լրտեսներէն սպանուեցաւ, ու եկեղեցին իբրև մարտիրոս պատուեց զանիկայ :

Աս արարողութիւնը՝ որ եպիսկոպոսաց ձեռնալը թեան ատենը կը լըսր, ետքը սկսան արքայ և կանոնիկոս հաստատելու ատենն աւ գործածել : Տիւրէնէլ անունով արքայն կը ծանուցանէ մեզի իր Ճառին մէջ առշերտուած վեճակներ վրայօք գրուած, թէ աս սովորութիւնը դեռ տասնեւութերորդ դարուն մէջ իր Պուլնիս քաղաքը : Աաղ-

մոսը կը բանային որ տեսնեն թէ նոր կանոնիկոսը ինչ ընթացք պիտի ունենայ, և իր կանոնիկոսութեան վկայականին մէջ կը գրւի ին նաև սաղմօնին ան տունը՝ որ իր գու-

շակութիւնը կըպարունակէլ :

Անձամեծ գետերը , հաստաբուն ծառերը ,  
առողջարար տունկերը և բարի մարդիկ , միայն ի-  
րենց համար ծնած չեն , այլ ուրիշներուն ծառա-  
յելու համար :

Ձեւչուները որ օդուն մէջէն կանցնին միայն  
ձայներնին կըթողուն . մարդս կանցնի կերթայ և  
իր համբաւը կենդանին կըմնայ :



## “ ၁၁၃ လုပ်နည်းပညာ ပြည့်မှု ”

Պատկերին մէջ երեցած թռչունը՝ մի  
ջատներ, պղտիկ թռչուններ և սողուն-  
ներ որառով կապրի. և իր որա ըրածա-  
տինը համարձակ ու զօրաւոր է : Իր բնու-  
թիւնը աղեկ կերեայ իր տչքին սուր նայ-  
ուածքէն, որ գիտես թէ որսի մը կընայի :  
Վա թռչունը երլոր բանուի հանդարս կը  
նատի . բայց նոյն ատենը վանդակին՝ թելե-  
րէն դուրս որսի կընայի, ատեն ատեն խըն-  
դալու պէտ այլանդակ ձայն մը հանելով :  
Երբոր իր կերպակուրը կըսեւնէ շատ ան-  
հանդսութիւն մը կըցուցընէ, և իր բնու-  
թեանը բորբոքէն վանդակին մէջ կըցատ-  
կըսաէ : Առ Հոլոնապյի Շնդինացիք՝ աս-  
իր հանած ձայնէն խոնտացող էշ անունը  
տուած էն իրեն :

Ան երկրին մուլթ անտառներուն մէջ առ  
թւշուններուն ձայները զարհուրիլս ներ-  
գործաւթիւն մը կլնեն, որ կարծես թէ մէկ  
ահարկու գաղան մը քու վրադ հանելու վը-  
րայ է : Դ'ամբորդութիւն ընողները շատ  
անգամ կը բահն անոր այլանդակ և ականջ

խլացնող խնդարուն ձայնը , որ առաջ ցա-  
ծէն կըսկըսէ , և կամաց կամաց անանկ կը-  
բարձրացունէ՝ որ լսողին շատ նեղութիւն-  
կուտայ : Ձառչունը առ իր ձայնը կըհանէ ,  
ծառի մը բարձր ճիւղերուն մէկին վրայ  
կայնած իր որուր զիտած ատենը : Պարտիզ-  
պանները կըսկիւն զանիկայ պարտէղներուն  
մշջ ճճիները եւ ուտելնուն համար : Դամ-  
բորդին մէկը կըսէ թէ՝ «Վասնք օձերն ալ  
կըբանեն կըսպաննեն , ինչըէս որ ես շատ  
անդամ տեսած եմ անոնց՝ սողուններ ըլու-  
նելը , և ծառի մը քով տանելով գլուխնեն  
ջախջախելը՝ իրենց տուր և ուժեղ կոռու-  
ցովը : Ձուլիսէն նոր ելած ձագերն ալ  
կըսպաննեն , և հաւկիթները կըտանին ու  
իրենց կոտուցովը կեղեւերը կոտրելով՝ մէ-  
ջնը կուտեն”:

Վշիառութիւնն է որ մարդուս ճշմարիտ ալ-  
ժեքը կը ճանցունէ, ինչպէս կրտիլ ծխանելեաց  
և իննկող անուշահոսութիւնը կը բռուրէ:

Ճաղը ցորենին հատերը որ դուն կուտես, եր-  
կրագործին քրամինքովը ոռոգուեր են:

Այսօնում աւքաղական լինելով հարդառած վը :

Ճաէ որ կուղէք մաքուր վարիք մը ունենալ  
պէտք է որ սկսիք նախ ճիշտ գաղափար մը ունենալ  
թէ ի՞նչ է Աստուած : Ա ասն զի անանկ զի՝  
Աստուած ճանչնալը՝ ինչպէս որ ձեր միտքը կտմ  
ձեր կիրքը, կամ աշխարհը կամ աշխարհիս ի-  
մաստութիւնը կը ձեւացընեն, Ճմարիտ աստուած-  
դիսութիւն չէ ան . և ասիկոյ անանկ մոլորւ-  
թիւն մըն է որ անհնարին է թէ մեր բարյական  
կեանքը անկէց չվկասի : Ա ասն զի դուք ինչ-  
պէս հաւատք որ ունիք՝ գործերնիդ ալ անոր նը-  
ման է . ինտոր Աստուած որ ունիք՝ վարքերնիդ  
ալ անոր պէս է : Ճաէ որ ձեր Աստուածը կուռք  
մըն է փայտէ, քարէ, ոսկիէ, արծթէ, մարմինէ  
կամ ձեր կիրքերէն, ձեր վարքն ալ երկրաւոր է,  
աշխարհային, թէ թեւամիտ, մարմինաւոր և անմա-  
քուր է : Ասոր հակառակ թէ որ ձեր Աստուա-  
ծը կենդանի և Ճմարիտ Աստուածն է, արարիչ  
երկնի և երկրի, Առորդ Գրքին Աստուածը, մեր  
Տէրոջ Հիսուս Քրիստոսի Հայրը, սուրբ վարք  
մը պիտի ունենաք դուք, Յաւիտենականին նու-  
իրուած, վասն զի ձեր սիրութ պիտի մաքրուի սի-  
րով . . . . : Ո՞ի զարմանաք որ Կոր Օէլան-  
տայի լուսակիջը մարդակեր է . քանզի անիկայ կը  
հաւատայ Վդուա անունով չաստուծոյ մը՝ որ կը  
հաւատան թէ մարդկիները կըսպաննէ և կու-  
տէ : Ո՞ի զարմանաք թէ վայրենի մարդը՝ որ  
իր կուռքին երկրպագութիւն կընէ, կատաղի,  
չարասէր, անդութ և վրէժինդիր է, որ իր Թըշ-  
նամիէն վրէժ առնելը փառք և ուրախութիւն կը  
համարի իրեն, այնքան չարչարմաքներ տալով  
անոր՝ որ մարդկային մարմինը չմեռած կընայ զի-  
մանալ . քանզի իր աստուածը անանկ աստուած  
մըն է, որ կըկարծուի թէ միայն սարսափ տալով  
կըթագաւորէ, և թէ շատ համելի է իրեն որ իր  
արարածները չարչարէ : Ո՞ի զարմանաք՝ որ  
սնապաշտ Հնդիկը բնաւ իր կիրքերը չպակեր, ու  
միայն իր ապականեալ սրտին յօժարութեանցը  
կը հետևէ . վասն զի համոզուած է ան՝ որ ինքը  
Պանդէս զնաւը աստուած մը ունի, որուն ջուրե-  
րը բոլոր իր մեղքերը կըլուանան և թէ քիչ մը  
իր մարմինը չարչարկելով՝ իր ամէն յանցանկները  
կը ջնջուին, և ինքը աստուածոց կարգը կրդասուի

Վակուէսի ձեռքով տրուած օրէնքը՝ մեղքը միայն կըցըցունէ առանց վերցընելու զանիկայ : Հանմը չի չըցըցուներ զմեղքը, իթէ ոչ՝ Վրիստոսի անդին արինը : Ես իմ արդարութեալիս կամ իմ յատուկ խելքով չեմ պարծենար, բայց միայն խաշին հաւատքով, որով իմ ամէն մեղքերուս թողութիւն կըլլայ :

**Օ**ւելունի աղնուականին մէկը՝ որուն կա-  
ռավարը նոր մեռեր էր, ծանուցական  
թղթերուն մէջ դնել տուաւ որ կառավար  
մը պէտք է իրեն :

Կատեւը և կան խնդրեցին որ առ պաշտօնը լիւենց յանձնէ . բայց անոնց մէկն աւ ընդունելի չեղաւ , թէև աղէկ վկայական ներ աւ ունէին ձեռուրնին :

Ճերտունին սովորական հարցմունքներէն  
զատ՝ աս ալ կը հարցունէր անոնց որ ի-  
րեն ծառայել կուղէին, թէ դահճավէժ տեղի-  
մը քովէն անցնելու ատեննին որչափ կլնա-  
յին մօտենալ ան վտանգաւոր տեղին :

Վատաշինը՝ որուն աս հարցմունքը ըլլաւ  
ան, պատուասխանեց թէ բաւական վարպետ  
տութիւն ունիմ ևս միայն մեկ ըթաշափ  
հետաւորութիւն մը թողուլ կառքին և ան-  
դունդին մէջ տեղը. երկրորդը կը հաստա-  
տէր թէ մինչև կես ըթաշափ հետաւորու-  
թիւնէն աներկիւղ կանցունեմ կառքը. իսկ  
երրորդ մը՝ որ աս ջիններէն աւելի յաջողա-  
կութիւն կուզէր ցուցունել, կը պարձենար  
թէ այսպիսի բաջութիւնները սովորական  
բան մըն էն ինձի, և ան աստիճան ձարտա-  
րութիւն ունիմ, կը սէր, որ Ճիշտ ան-  
դունդներուն քովէն անցած ատենս անգամ,  
բնաւ հարկաւորութիւն չունիմ իմ ձիերուս  
ընթացքը թույլացունել :

Աս յաջողակ մարդիկները չեն հասկը-  
նար թէ ինչ աւելի բան կընար ովահան-  
ջուիլ իրենցմէ . վասնորոյ ասոնց մէկն աւ  
հաճելի չեղաւ ծերունիին : Ա երջապէս  
ուրիշ մէկը եկաւ, որուն պատասխանը բո-  
լորավին տարբեկ էր իր պաշտօնակիցներուն  
ըսածէն : «Աս բնաւ չեմ կընար հաստատել,  
ըսաւ, թէ ի՞նչ պիտի ընեմ երերոյ վտան-  
գաւոր տեղի մը հանդիպիմ . բայց վոխանակ  
այնպիսի տեղէ մը անցնելու ու իմ վարպէ-  
տութիւնս ցուցունելու, իմ սովորութիւնս  
աս է որ միշտ կըհետևանամ անկից, և ո-  
սանկավ երբէք մէկը չձգեցի իմ կառքէս»:  
«Պաւն ես, ըսաւ ծերունին, իմ վնասուած  
մարդս, շուտով ձիւրը լծէ որ երթանքր»:  
«Կանչեմ մարդուն կենաց ճամբան վերէն  
է, ոսակառի անեկառ առար մնաւ մասեւ ան-

դունդէն” : (Վառակ. մե. 24.) բայց առն որ խոհեմութեան ճամբայէն կը հետանայ, մեռակոց մէջն է իր բնակութիւնը : Վառակ. իս . 16 : Փոսին շատ մօտիկցողը մէջը կիյնայ . փորձութիւններէն չփախչօղը՝ փորձութեանց մէջ կիյնայ :

Օքայաբան և լուս :

**Ն**ողկաց գրագիտութեանը խիստ վայլմի յիշատակարաններուն մէկուն մէջ կը գտնուի հետեւալ բարյական առասպելը , զլսովին նման անդամներու և որովայնի հուշակաւոր առասպելին , որ ատենօք չը ուղմայեցոց ապստամք ժողովրդեան իրատական յորդոր մը եղաւ իրենց պարտաւորութիւնը ճանճալու :

“Վատենօք զգայաբանքները կը վիճէին մէջ թիւնին , ու անոնց ամէն մէկը կը պընդէ թէ ինքը մէկաներէն աւելի մեծ և կարևոր է : Վառը վրայ ելան ամէնքն ալ պլամային գացին և հարցուցին անոր ըսելով . “Վեղմէ ո՞րը գերազանց և աւելի պիտանի է” : Պատասխան տուաւ Պլամանը . “Զէր մէջը անիկայ է լաւագոյնը որ եթէ հեռանալու ըլլայ՝ մարմինը մեռած կը հաւմարուի” :

“Չայնը ելաւ իսկոյն հեռացաւ : Տարի մը անցնելէն ետքը գարձաւ և հարցուց . “Վնչպէս ապրեցաք զուք իզմէ բամնուած” : Օքայաբանքները պատասխան տուին . “Վնչպէս որ համբերը ձայնի գործածութիւնէն զուրկ են բայց շնչառութիւն ունին , ազքով կը տեսնեն , ականջներով կը լին և խելքով կը հաւմակընան , մենք ալ անանկ ապրեցանք” : Չայնը իր տեղը գնաց :

“Տեսութիւնը հեռացաւ անոնցմէ : Տարի մը ետքը գարձաւ և հարցուց . “Վնտո՞ր կը ցարք ապրիլաւանց իմ ընկերութեանա” : Օքայաբանքները ըստին . “Լոյրերուն պէս որ աեսողական կարողութիւնէն զրկուած են բայց շնչառութիւն ունին , ձայնով կը իսկուսին , ականջներով կը լին և մոքով կը հասկընան , մենք ալ այնպէս անցուցինք մեր ժամանակի” : Տեսութիւնը գնաց :

“Ասողութիւնը մեկնեցաւ : Տարիէ մը ետքը եկաւ ու հարցուց . “Վնչպէս ապրեցաք առանց ինձի” : Օքայաբանքները պատանց առանց ինձի” :

տասխան տուին . “Լուղերուն պէս որ չեն լսեր , բայց շունչ կաւունեն կուտան , ձայնով կը խօսին , աչուըներով կը տեսնեն և խելքով կիմանան , մենք ալ ասանկ ապրեցանք” : Լողութիւնը իր տեղը գնաց :

“Եսէլը հեռացաւ անոնցմէ : Տարի մը անցնելէն ետև դարձաւ ու հարցուց . “Վնչպէս ապրեցաք առանց ինձի” : Օգայաբանքները ըստին . “Վառուշարդիկներուն պէս , որ թէպէտ ինելք չեն կը նար բանեցընէլ , բայց շնչով կապրին , ձայնով կը խօսին , աչուըներով կը տեսնեն և ականջներով կը լին . մենք ալ աս կերպով ողջ մնացինք” : Խելքն ալ գնաց իր տեղը :

“Ի վերջո երբ որ շունչը կը պատրաստուէր որ դուքս ելքէ հեռանայ անոնցմէ , ահապին և ուժեղ երիվարի մը պէտ’ որ ուքը զետինը կը զարնէ , սարսկ բոլոր գգայաբանները . անանկ որ ամէնն ալ սկսան աղաղակել . “Տէր , զուլա մի ելքեր . թէ որ դուն բաժնուելու ըլլաս մեզմէ մենք չեմք կը նար ապրիլ : “Շատ աղէկ , ըստ շունչը , ճանչցէք ուրեմն իմ գլխաւորութիւնն” : “Տէր , պատասխան տուին , կը ճանչնամք և կը նեղունիմք զանիկայ” :

Ահա հոս տեղ այլաբանական կերպով մը աղէկ կը հաստատուի հոդիին գերազանց ցութիւնը և մարմնոյն նուատութիւնը :

Մետած չէ :

**Փ**արան Տեսշաղը անունով գաղլիացին հետեւալ մանրամասն տեղեկութիւնները կուտայ մեռած ձիու մը արժէքին վրայով , որն որ Փարիզի մօտ յատուկ տեղ մը ըլլարով աս բանիս համար , անմիջապէս հոն կը տանին ու կը օշատեն : Վսկէց կիմանամք թէ ճարտարութիւնը այնպիսի գորութիւն մը ունի որ կարող է անպիտան կարծուած բաները անգամ օդուակար ընել :

“Միջակձիու մը բաշրմէ կարձ և թէ երկայն , 100 զրամար կը կշռէ , և 220 , թէ որ աղէկ վիճակի մէջ ըլլայ ան . ասոր գինը տանին մինչեւ 30 սանդիմ \* է :

Մորթը 24—34 քիշկրամ կուգայ , և 13—18 Քրանքի կը ծագուի :

\* Հարիւր ասողիմը մէկ Քրանք կը նէ և մէկ Քրանքը հիմա շաբանկէս շուրուշի չափ է :

<sup>1</sup> Փարէ էտրէ ելեմք :

<sup>2</sup> Ալլ :

Արինը 18—21 քիլոկրամ կրկշռէ .ու  
երբ որ եփուի ու ետքը փոշիի պէս ման-  
րուի , 2 Փրանք և 70 սանդիմ կամ մինչև  
3 Փր . 30 սանդիմ կարծէ :

Վանք 166—203 քիլոմետր կուղայ . Թէ  
որ երկիր պարաբռացընելու կամ կենդանի-  
ներ մնուցանելու գործածութ , 35—45 Փը-  
րանք տուող կրուպի անոր :

Գոյստիքը<sup>1</sup>, եւ 1 Փր . 60 սանդիմէն մինչև 1 Փր . 80 սանդիմ կարժեն :

Սկանունքը՝ որ սոսինձ՝ շինելու կուգայ,  
սովորաբար 2 քիլոկ. կը կշռեն, ու ցամ  
քուելէն ետքը 1 ֆլ. · 20 ստոլիմ կը թախ-  
ուի :

Գիրուցը՝ ձեռն վիճակին նպայիլով 4էն  
մինչև 30 քիլոկ . կրնայ ըլլալ . քիլոկ . 1  
ֆր . 20 հաշուելով 4 ֆր . 80 սանդղիմէն  
մինչև 26 ֆրանքի կրհասնի անոր գումարը :

Պայտելը և բներանելը՝ 22—90 սանդիմ  
արժողութիւն ունին :

50 սանդիմէն մինչև 2 Փր . կարժեն :  
Վերջապէս մուէն զատուած լոկ ոսկորնեւ  
Եւ որ 46—48 բիլօկ . կուգայ , 2 Փր . 30  
սանդիմէն մինչև 2 Փ . 40ի կրնան ծախս  
ուիւ :

Ուստի ո՞ր և իցէ հիւանդութենէ մեռած  
ձի մը , կամ ան ձին որ իր տէրը պատճառ  
ուով մը կըստիպուի սպաննել տաւ զանի-  
կայ , մտաղբութեամբ յօշատովին ան գու-  
մարը կըբերէ որ յիշեալ բոլոր թիւերը  
կարտադրեն , յթ 62 Փրանքէն մինչև 110  
Փրանք : Իայց ասանկ չյօշատելով՝ մեռած  
ձի մը թէ որ գէր է , 25 Փրանքէն աւելի  
զնով չժախուիր . իսկ անոնք որ նիշար և  
գէշ վեճառիկ մէջ են , 10 Փրանքէն աւելի  
չեն արժեր”:

Ուրեմն երբ որ մտածէ մարդ այնքան  
բազմաթիւ ձիերուն զիելը՝ որ առևէն տեղ  
անօգուտ կը մնան, անոնց գործածութիւնը  
կամ ճարտարագութիւնը գիտցող ըրլալուն  
համար, յայտնի է որ աս պակսութեանը  
պատճառով մեծ կրուսոս մը կը լայ :  
Բայց ոչ միայն խնայութեան կողմանէ  
վնաս կը լայ, ոյլ նաև առողջութեան

կողմանէ . ուստի կարմէ որ ասոր վրայով  
մտածուի : «Քանզի շատ զարշատեսիլ և  
զգուելի բան մըն է ան որ յաճախ կրտես-  
նուի , զաշտերուն և ծովերուն մէջ այսպի-  
սի զիեր նետուած որ հօն մնալով փատին և  
ձուկերուն որվերուն ու մասմոլ կենդանի-  
ներուն կերակուր ըլլան : Խրան անսառուն-  
ները թաղուելու իրաւունքը չունին , բայց  
մեղի ալ չէայլէր որ անոնց զիերը թողունք  
բաց տեղուանք , որ ամեն մարզու վնաս և  
զգուանք պատճառւեն . մանաւանդ թէ շա-  
հաւոր ալ է չմերժել ան վերջին ծառա-  
յութիւնը որ մեռնելին ետքն ալ անոնց  
անդամները դեռ կիսան ընել :

Աշխարհին լեզուն ներսուն հայութը:

Փըսեցելիկոս Վ.ըլունկ՝ հեղինակը ան  
գրքին որ կըկոչովի, «Տոլոր լեզուներուն  
յանկը», կըհաստատէ, թէ երկբագունաժին  
մակերևս պթին վրայ խօսուած լեզուներուն  
թիւն է 3064: Վնոր ըստածին նայելով առ  
ամէն լեզուները հետագայ կերպով կըբաժ  
նուին ելլպիս չորս մասին մէջ:

Եւրոպայի մէջ	587	Եղուներ :
Ասիս	937	"
Ավրեկէ	276	"
Ամերիգա և Ավկինանիս	1264	"
ՈՒ. Պալպէ՛ շատ կաւելցնէ թիւը և կրհաս ցընէ մինչև 5860ի : Եւ ասիկայ է անոր ը- րած բաժանմունքը :		

<b>Ասիայի մէջ</b>	.	.	.	.	153	<i>լիգուներ</i>
<b>Եւրոպա</b>	.	.	.	.	48	"
<b>Աֆրիկէ</b>	.	.	.	.	118	"
<b>Ավկիանիա</b>	.	.	.	.	117	"
<b>Ամերիդա</b>	.	.	.	.	424	"
<b>Գյաւառական բարբառ</b>						
<b>ներ, գրիթէ</b>	.	.	.	.	5000	"

Ատամալքը քու առունդ որ զիտնաս թէ քանիի՞  
կառնուի փայտը և ըրմնաձը . Կրթէ քու որդիքդ ,  
որ գիտնաս թէ ո՞չ առաջ պարտական ես գուն քու  
ծնողացդ :

Երբ որ մինակ ես՝ քու պակսութիւններդ մաք  
բեր, երբո՞ր ընկերութեան մէջ կըդանուիս, մոռ-  
ցիր ուրիշներունը:

‘Օտղաբանութիւնը’ զրպարտութեան փայլակնէ :